

### ՀԱՄԱՌՈՏ ԵՒ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

## ՄԵՐ ԵՒ ՔՈՅՐ ԵԿԵՂԵՑԻՆՆԵՐՈՒ ՏՕՆԱՑՈՅՑԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԵՒ ՍԱՂԻՄԱԿԱՆ Ա.ԻԱՆԳՈՒԹԻՒՆՆԵՐ

Աւագ Եօթնեակը կը սկսի Մաղկազարդի նախօրեակին, Ղազարու յարութեան յիշատակով, երբ մեր Եկեղեցւոյ մէջ կը վերսկսի երգեցողութիւնը պահոց սկիզբէն դադարած հանգստեան շարականներու: Լատինաց մօտ սուկայն, Աւագ Եօթնեակը կը սկսի օր մը առաջ՝ Ուրբաթ, Սօքն ցաւոյ և Աստուածունի տօնով<sup>(\*)</sup>, երբ կը պատարագեն Գողգոթայի իրենց բաժնին մէջ գտնուող Տիրամօր փոքր բայց փառաւոր արձանի դիմացի սեղանին: — Կէսօրէ ետք Յոյներ Զիթեանաց լեռ քարձարանալով, Համբարձման օրբաւժայրին վրայ կը կատարեն նախատօնակ ճեւղատաւորաց Համբարձուձի: Իրիկնաղէմին ալ թափօրով կ'այցելեն նոյն քարձուձիին վրայ գտնուող Գալիլիոյ վանքը<sup>(\*\*)</sup>, հետևողութեամբ Զատիկ առթիւ Ս. Երկիր քամանած ուխտաւորներու:

Յաջորդ առաւօտ, Սիոսակ յարութեան Վաղարու, թէ՛ Յոյներ և թէ՛ Լատիններ հանդիսութիւն կը կատարեն Ս. Գրական մեծ այգ գէպքի կատարման վայրին մօտ: Ղազարոսի գերեզմանը կը գտնուի Երուսաղէմէն արևելք, Սբէքովի ճամբուն վրայ, Բեթանիա — այժմ իր

անունով Ազարիոյ — կոչուած գիւղակին մէջ և սեփականութիւնն է իւրամասը: Երկուքն ալ ունին իրենց եկեղեցիները յիշեալ սրբավայրի դրացնութեան մէջ: Տարօրինակ է որ Լատիններ այգ օր փոխանակ հոն պատարագելու — զայդ կը կատարեն Մեծ Պահոց Ե. Հինգշաբթի օրը, Յունաց կողմէ Վիեծ կանոնի Հինգշաբթի կոչուած — կը պատարագեն անկէ Արևմուտք՝ Բեթթագէ կոչուած գիւղակի եկեղեցւոյ մէջ: Իսկ Յոյներ Համբարձման սրբավայրին մէջ պատարագելէ ետք թափօրական գնացքով այցելութիւն կուտան Վերջօրեայ մեռնալձի գերեզմանին:

Կէսօրէ ետք, Ս. Յարութեան Տաճարէն ներս, երեք յարանուանութիւններն ալ կ'ուսնենան հանդիսաւոր մուտք<sup>(\*)</sup> — մեր մօտ ծանօթ իբր Վերապահառ:

Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի յիշատակի օրը Մաղկազարի կոչելը յատուկ է միայն մեզի: Բոլոր միւս Եկեղեցիներուն մօտ ան ծանօթ է Արմաւենեաց կիրակի (Palm Sunday) անունով: Ակնարկութիւնը կ'ըթթայ անշուշտ արմաւենեաց ոստերուն, քոռնցմով ճամնիկունք Երրայեցեաց գիմաւորեցին Աստուածորդին: Իսկ մեր կոչումը կ'ակնարկէ ծա-

(\*) Այս տօնը կը կրկնեն Խալճեղապի վարդգայնին (ի Սեպտեմբեր), զայն շքեղօրէն հանդիսաւորելով իրենց Պատրիարքարանի տաճարին մէջ: Այդ շքաներէն են Տիրամօր կամը: Սբիպտոս փախտեան ատեն Սիմէոն ծերունիի ընդ քօ իսկ անձն անցցէ սուր նախադաշնակութեան պահուն, երկուստան մեկայ Քրիստոսը փնտռելու շփոթման ատեն ի թովով: Գողգոթայի ստորտին զգացածը են:

(\*\*) Կ'ենթադրուի կառուցուած ըլլալ այն վայրին վրայ, ուր Յիսուս, յետ Յարութեան, կամանայ իր խոստման, երկըստ մեռտասան տաքեակներուն: Յիշեալ վանքը վերջին շրջանին գարձած է քնակավայրը իրենց Պատրիարքներուն: Հոն թաղուած են նաև վերջին երկուքը իրենց հանգուցեալ Պատրիարքներէն:

(\*) Վերապահառի կարգը կետեան է. նախ Լատիններ, յետոյ Յոյներ և այդ Հայեր Իսկ Ղպտիներ և Ասորիներ իրենց անհանդէս մուտքը կը կատարեն Յոյներէն ետք և Հայերէն առաջ: Երուսաղէմ այցելելու բախտը չունեցողներուն համար թերևս աւելորդ չըլլալ ըսել թէ մինչ Յոյնք մուտքէն ետք ժամերթութիւն չեն կատարեր, այլ միայն Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան մեծահանդէս թափօր, և մինչ Յոյնք կը կատարեն միայն հանդիսաւոր և երկարատև ժամերթութիւն — ներառեալ հացերու օրնութիւն — բայց ոչ թափօր, Հայք կը կատարեն թէ՛ ժամերթութիւն (երկօրեակեք երկար թէ մեր Եկեղեցւոյ մէջ) և թէ՛ թափօր (անշուշտ ոչ այնքան հանդիսաւոր):

իկներուն, որոնցմով զարգարուած կ'ըլլան արմատենեաց սասերը, ու մանուանդ մանուկներուն ձեռքը տրուածները: Տօնին տնուան ապօհերէն մէկ տարբերակն է նաև Մառզարդուրը, հաւանարար գարնան եղանակին ծառերուն տերևներով զարգարուածին ակնարկող: Իսկ ժամագրքի մէջ տօնին տրուած Միծի Ողբովուհալից բացարձակութիւնը կ'ականարկէ անոր Յուսարէն տնուան:

Լատինք սենին ձիթենիներն ու արմաւենիները օրհնելու կարճ արարողութիւն մը, զոր կը կատարեն Ս. Գերեզմանին դիմաց: Ապա Գատրիարքը զանոնք կը բաժնէ նախ եկեղեցականներուն և յետոյ ժողովուրդին և թափօրը կը դառնան Ս. Գատարագէն առաջ, զոր կը մատուցանեն Ս. Գերեզմանին վրայ Զատիկ տարօրէութիւնը մէկ շաբաթ եղած պարագային: Այդ օրէն և ուժըղջ Աւագ Շարթուրն թացքին Լատինաց Գատարագէնը կ'ըլլան աւելի երկարատև, որովհետև իբրև Ճշուռ Աւետարան կը կարգան Գրիստոսի շարժարտաց վերաբերեալ բոլոր նամարները Մատթէոսի Աւետարանին, ձօս երկու գլուխ, մասնաձեւերն մինչև հոգին աւանդելը, — Յոյնք այդ օր Գատրիարքական Գատարագ կը մատուցանեն իրենց բամբին մէջ<sup>(\*)</sup> և ապա կը դառնան թափօր: Իսկ մեր թափօրին, որ տեղի կ'ուսնանայ անկէ ումիջուպէս հոգ, կը հետևին Կլաոոց և Ասորոց թափօրները: Նոյնը կը կրկնուի Շարթուր, շուտաւորեալայէն անմիջապէս հոգ, ինչպէս նաև կրկնուի, Զատիկ լուսարացին կատարուած թափօրներուն: Այդ օր Լայր կը կատարեն իրենց ամենէն երկարատև — Յ-Յ ժամահաղթութիւնը յիշուայ Տահարէն ներս, գրաւելով նաև յետ միջօրէի առաջին ժամը: Մաղկազարդք միակ օրն է հոգ, օւր թափօր կը կատարուի բնիկ Սրբուսուղէմացի Լայոց թաղային եկեղեցին նկատ-

ուած Ս. Լրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ, նաև մէկն է քանի մը հանդիսաւոր օրերէն, ուր Միաբանութիւնը երգախառն թափօրով կը վերագառնայ Մայրավանք, սկսելով Լայոց թաղի մուտքէն, ու կը բարձրանայ Գատրիարքարան:

Կէսօրէ հոգ, մինչ մեր Եկեղեցին կը կատարէ իր ամենէն խորհրդաւոր արարողութիւններէն մին, իրեն միտոյն յատակ Գոթրացիէի կարգը<sup>(\*)</sup>, Լատինք կ'ուսնան երկարածիք թափօր — Սրբուսուղէմի կրօնական մեծագոյն բացօթեայ արարողութիւնը տարուան —, քայելով Գրիստոսի շնորհներուն վրայէն: Թափօրը, զոր կը գլխաւորէ Գատրիարքը և օրուսն կը մասնակցին, ստուարութիւն հոգեորականներէ և մայրապետներէ զատ, Սրբուսուղէմէն և շրջակայ քաղաքներէն եկած զպրօցականներ և բողոքութիւն ժողովուրդ, ինչպէս նաև զբողոքիչներ, իր սկիզբը կ'ուսնէ Սրբուսուղէմի արևելքը գտնուող Բեթրագէ դիւղի եկեղեցիէն, ուր, ըստ Աւետարանին, մեր Յէրբ նստաւ ու վերայ տաւնուր իշոյս, և տնցնելով Չիթենեաց լեռնէն կ'իջնէ Գեթսեմանի ձոր ու անկէ կը բարձրանայ Կրն քաղաքի պարիսպէն ներս գտնուող Ս. Աննայի վանքի (կառուցուած Տիրամօր ծննդեան տեղոյն վրայ, դրացնութեանը մէջ Գրապատիկէի աւաղանին) ընդարձակ պարտէզը, ուր տրուած օրհնութեամբ (benediction), որուն ընթացքին ամէն ոգ կը ճօճէ ի ձեռքն ունեցած արմատենիի սառը կամ ձիթենիի ճիւղը, վերջ կը գտնէ մեծաշուք

(\*) Ս. Լրեշտակապետաց Եկեղեցւոյ մէջ ևս կը կատարուի Գոթրացիէի, ըլլալով սարալոյն միակ օրը, ուր զայդ հանդիսութիւններ կատարուին յիշեալ եկեղեցւոյ մէջ: Իսկ Մայր Տահարին մէջ կատարուած արարողութեան արարտին տեղի կ'ուսնենայ հանգանակութիւն ի նպատակ Աղուսիէի (Լիբանան) ազգային թաղայնաւորութեան:

Մինչև քանամեակ մը առաջ, Լատինաց ձօս ևս կար դրանակարներ — ինչպէս նաև խորաններու վրայի խաչերը — ծածկելու սովորութիւնը: Միտայն թէ զայդ կը կատարէին Մեծ Գանոց Մ. Շարթուրը և ոչ սկիզբէն, և կը բանային երկու շաբաթներ հոգ, այսինքն Աւագ Շարթուր օրը, Վրաստանէն հոգ, և ոչ թէ Սաղկազարդի երկեղեցին:

(\*) Մեր ձօս, բացի Ս. Գերեզմանին վրայ մատուցուածներէն — տարին կրնա անգամ — սովորութիւն չէ եպիսկոպոսական Գատարագ մատուցանել Ս. Յարութեան Տահարէն ներս: Բացարձակ կը կազմեն հազուադէպօրէն ճան կատարուող քահանայական ձեռնագրութիւնները (վերնատուն կամ Ս. Լուսաւորիչ):

կանգիստի թիւերը, որ երբեմն կը խափանու  
ուր կղանակի խառնութեան պատճառաւ:

Յոյնք այդ ասան ճթագոյն ծածկոց  
ներով - ի նշան սգոյ - կը պատեն ի-  
րենց սեղանները, և այդ է այլընդոպ ե-  
րեկոնիսուս կը կատարեն Տիրոջ շարչա-  
րանոց յիշատակին նուիրում քիչ մը  
երկարատե արարողութիւն:

Աւելի ուշ, Ասորիներ իրենց աւագ  
սեղանին ծածկեալ վարագոյրը բանալու  
կանգիստութիւն մը կը կատարեն. տեսակ  
մը մանրանկարը մեր Գանրացէքին:

Աւագ Իսթանպուլի վեց օրերը կարելի  
է բաժնել երկու հաւասար մասերու: Ա.  
աջի ի կէտ կ'անցնի առանց մեծաւուք  
կանգիստութիւններու: Լատինաց մօտ է  
միայն որ ձայնաւոր Գատարագներ կը  
մատուցուին այդ երեք օրերուն, իսկ  
Ճանապարհի Երդ և Ջրգ կոյաններուն և  
Փեթեմեմնիի պաղիիիֆային մէջ յաջորդա-  
բար: Մեր մօտ Աւագ Մեկուսաբքին յիշա-  
տակն է չորացած թղկնուոյն, որ անպտուղ  
բլլալուն՝ ընդունեց մեր Տիրոջ անէծքը՝  
Անոր Երուսաղէմ փառաւոր մուգքի վա-  
ղորդոյնին (Մատթ. ԻԱ. 18-22): Կհատ-  
ուած է նաև Վերջապի արարչագործու-  
թեան աշխարհիս: Այս ենթադրութիւնը  
գուրկ է սակայն հաստատուն հիմք:

Տարօրինակ է որ այդ երեք օրերէն  
միակը, որ մասնաւոր զէպքի մը յիշա-  
տակին կապուած չէ, Աւագ Մեկուսաբքին,  
մասնաւոր կոչուածով մը երեխ մեր Օրա-  
ցոյցին մէջ - Վերջապի արարչագործու-  
թեան արարչագործ յիշեալ առակին այդ  
օր պատմած ըլլալուն ենթադրութեամբ:  
Այդ օր Ս. Գատարագ կը մատուցանենք  
Ս. Յարութեան գաւթին արեւելակողմը  
գանուող Ս. Յովհաննէս Աւետարանչի  
մատրան մէջ, որ վերջերս վանելապէս  
նարգուսեցաւ: Մատուցը փոքր ըլլալուն,  
զպիտիներ կ'երգեն գաւթի՝ բացօդեայ:  
Ուստի, անմրկեալ օդի պարագային, այդ  
Գատարագը կը մատուցուի Տաճարէն ներս,  
ուր և կը կատարուի սխառաւորաց յա-  
տուկ թափօր(2):

Կէսօրէ հտք, աւագ սեղանի ոտքին  
դրուած կ'ըլլան 10 մօմեր, Եր յուցեալ  
և Եր անշոյս, ի յիշատակ հիքի իմաստուն  
և հիքի յիմար կոյսերուն:

Աւագ Չորեքուսբքին յիշատակն է մեր  
Տիրոջ մատնութեան, աւելի ճիշդ՝ Յու-  
դայի նախածնունդութեամբ այդ մասին  
առնուած նախաքայլերուն, (կը նկատուի  
նաև Վերջապի Գրիստոսի օժման՝ կնոջ  
ձեռքով): Ակնարկութիւնը կ'երթայ ան-  
շուշտ անուշաւոտ իւզով օժման, զոր մեր  
Տէրը ընդունեց Բնթանիոյ մէջ՝ Մարիամի  
ձեռամբ - ըստ սման՝ Ղազարոսի ցորը,  
ըստ այլոց՝ Մագդոնիանցին): Ասոր յի-  
շատակն է զոր կը կատարեն Լատինք կէ-  
սօրէ հտք, Tenebrae Service = Քաւարի  
արարողութիւն կոչուած, Ս. Գերեզմանի  
ատեանին մէջ, որով կը սկսի շարքը ի-  
րենց շարեքօրեայ կանգիստութեանց: Յու-  
ջորդ երկու յեմմիլօրէններուն ևս կրկնը-  
ւող այդ արարողութիւնը կը բաղկանայ  
Սոսոցոսաց լման գրքի իղանակաւորեալ  
ընթերցումէն, ամէն տարը Սոսոցոսի -  
թիւով 150 - աւարտին մարկով մին  
15 յուցեալ մօմերէն՝ խոշոր աշտանակի  
մը վրան կրուած: Աւարտին, ծնրա-  
գիր՝ իրենց փերով կը խփեն աղօթաբըր-  
քերուն կամ նօտարաններուն: Այդ օրը  
տեղագիներու կողմէ կոչուած է Արեւի  
Չորեքուսբքին, ակնարկելով այն սրւնին,  
որուն վրայ կապուելով գանակածուցաւ  
մեր Տէրը խաչելութենէն առաջ: Սրեք  
կամայնքներն ալ - Յոյն, Հայ, Լատին  
- կը յաւակնին իրենց մօտ գտնուածը  
կամարել իսկականը: Այդ օր բազմութիւ  
ժողովուրդ կը գոյ կամբուրելու սխնը:  
Լատինացը կը գտնուի իրենց բաժնին մէջ,  
Յունացը՝ աւելի թուի. կործ ու հաստ,  
Գողգոթայի կատարում իրենց սեփական  
Չաղանաց մատրան մէջ, իսկ մերը՝ գաւթի  
Ս. Յովհ. Աւետարանչի մատրան մէջ:

Ղապիտներ Վերջ Չորեքուսբքին իբրև  
կը ձանշան այդ օրը:

Յոյներ իրիկնամուտի աջօքի ա-  
ւարտին կը կատարեն ձէթի օրնութիւն,  
ինչ որ Լատիններ կը կատարեն յաջորդ  
առաւօտ, Ս. Գատարագէն հտք և թափօ-  
րէն անմիջապէս առաջ: Այդ ձէթէն կը  
գործածեն ոտքերու լուսացումին:

(2) Գաւթի այդ մատրան մէջ Ս. Գատարագ  
կը մատուցուի նաև Չորս Աւետարանչաց տօ-  
նին, Ե. Շարաթ օրը զկնի խաչկերացի:

Աւագ Հինգուաբքի. — Եւրոպացիք այդ օրը կը ճանչնան իբրև Maundy Thursday: Maundy բառը զոչք իմաստներով կ'երևի բառարանի մէջ, յ) օճակաւաք է բ) ուղտուրեանք բառաւորով կաթոլիկներու ժոռ ծանօթ է Ս. Հաղորդութեան կամ հուր. հուրգնիւրու Հինգուաբքի անունով (սկիւար- կութիւնը նոյն երկոյնեան մեր Փրկչին կողմէ հաստատուած Ս. Հաղորդութեան նորմալութիւն է), մինչ Օրթոտոքսներու կողմէ կոչուած է Լուսցումի Հինգուաբքի (սկիւարկութիւնը անշուշտ ճշտակաւ այժմ արտոգոյնութեան է), իսկ Ղպտիք զայն կը ճանչնան որպէս Նոր Ուխտի Հինգուաբքի: Ի դէպ, բահնք թէ միայն մեր նկեղեցիին յատուկ է Ս. Զատիկը կանխող եօթնեակի իւրաքանչիւր օրը պիտակէ Աստուծոյ: Առաջին երեք օրերուն համար միւս եկեղեցիները ունին Սուրբ Եօթնեակի Երկու- ասուրքի (և յաջորդաբար Երեւոյթքի և Զո- րեւոյթքի) քաջատուութիւնը: Ղպտիք Պո- սեֆի Բշ. ք և Գշ. ք կոչուած կու տան ա- առաջին երկու օրերուն:

Կրօնական հինգ ասորեր հանգիսու- Թիւններ կը գրուեն միծաղոյն մասը օր- աւան ժամերուն: Անոնք կը սկսին առա- ւտեան կանուխ, և Ապաշխարողաց իւր- քով և կ'ուարտին կէս գիշերուան մօտ, և խաւարման ներկայութեան ու արտօմխոր- ւորք արտոգոյնութեամբ: Երկոյնեան ժո- ժմերգութիւնը այդ օր կը կատարուի կէ- սօրէ տառջ. իսկ հանգիսուար Ս. Պատա- րպի ընթացքին կը կատարուի ընթեր- ցումը Ս. Բարսեղ Հայրապետի Ս. Հաղոր- ղութեան սքանչելի ծառին: Նոյնը կը կատարեն նաև Յայնք: Շատերու Ս. Հա- ղորդութիւն ստանալու նախընտրած օրն է Աւագ Հինգուաբքի:

Աւագ Եշ. օրը Լատինք կը զարդարեն Ո. Գերեզմանը և 24 ժամ զայն կը պահեն իրենց արամադրութեան տակ: Առաւտե- ան իրենց հանգիսութեանը աւարտին, Ս. Յարութեան Տաճարի դռուը կը փակ- ուի և այդպէս կը մնայ մինչև յաջորդ առաւտ. յիշեալ զարդարանքներու քան- ղումը: Ս. Գերեզմանին վրայ մատուց- ուած հանգիսուար Ս. Պատարագէն ետք, ամպոնովանի տակ բանուած Ս. Սկիւնով Թափօր կը դառնան, որմէ ետք Ս. Սկիւն

կը դնեն Ս. Գերեզմանին վրայ, ուր կը մնայ քսանչորս ժամ(\*):

Բայց անառարկելիօրէն օրուան ամե- նէն փառաշուք հանգիսութիւնն է ճիւ- նալուայն, զոր կը կատարեն բոլոր եկեղ- եցիները այդ օր: Յայնք զարդ կը հան- գիսուարեն առաւտուան, Ս. Յարութեան Տաճարի գաւթին մէջ (ուր ծայր աստի- ճան խճողում կ'ըլլայ)՝ քաջօրեայ, քարք- պատուանդանի մը վրայ: Պահը Թերեօ Թուի ասորերնակ. քանի որ մեր Տէրը երկոյնեան, ընթերքի պահուն է որ կա- տարեց յաւացումը: Ղպտիք զայն կը կա- տարեն միջօրէին, իսկ մինք և Լատինք՝ յետ միջօրէին ու Ասորիներ՝ երկոյնեան գէմ: Մայր Տաճարին մէջ կատարուած մեր ճիւղաւորային ներկայ կ'ըլլան բա- զում օտար իրաւորուներ և պետական գէմքեր, ինչպէս նաև Անկիլիքան Եպս. ք, որ ապա, Աւագ Պատարի քիմէն, խոյր ի գլուխ, Աւետարան կը կարդայ Անգլիքե- նով: — Քիչ ետք, Բարսեղիսկեաններ, ի- րենց Մեծաւորին (Սիւսթա) գլխաւորու- Թեամբ, մօտակոյ Սիոնի վերջին Հնիթրուց վերնատան մէջ կարճ արտոգոյնութիւն մը ընելէ ետք, կ'այցելին Ս. Գլխաղբի մա- տուարը, ուր ճայր մերձը, ճիւղոյն քեղ, Մարիամը և ճփառք Հօրքը արտասանելէ ետք կը մեկնին նոյնը կոկնկու Ս. Հրիշ- ատակապետաց Եկեղեցին, Քրիստոսի բունտի մատարն մէջ և ապա կ'երթին Ասորուց վանք: Իրենց վանքը դարձին՝ կրկնաթուր, Ս. Պատարագի ընթացքին, 12 պատահու- կաններու ռաքերու յաւացումը կը կատար- քէ, մինչ երեք ժամեր տառջ, դանփակ Ս. Յարութեան Տաճարէն ներս, Պատրիարքը յաւացած կ'ըլլայ արդէն ռաքերը 12 վար- դապետներու: — Երկոյնեան մօտ, փոքր Թափօրով մը կ'այցելենք Քրիստոսի զոչք բանակը — Ս. Հրիշատակապետաց և Ս. Փրկչի վանքերը: Առաջինին գաւթին մէջ կը գտնուի ձիթնիթի ծառը, սրուն վրայ կապուեցու Տէրը դատաւարութեանէ առաջ:

(\* Յայն Եկեղեցւոյ մօտ լիայ ամպոնու- նի զարծածութիւն: Մեր և Լատինաց մօտ կայ այդ միայն, բայց մէկ ասորերութեամբ մինչ մինչ Ս. Եպափայտի մատուցին՝ անոնք ս. Սկիւնի համար կը գործածեն զայն:

Գրչերը կը կատարենք ճեպարժան կարգ», 4-5 ժամ տևող: Յոյնք ևս նման արարողութիւն մը կը կատարեն Ս. Յարութեան Տաճարին մէջ, որ սակայն չերկարիր մինչև օրուան վերջին ժամերը: Զատիկը միասին եղած արարչներուն զայդ կը կատարեն իրենց Մայրավանքի եկեղեցիին մէջ, Տաճարին դուռը Լատիններէն փակուած ըլլալուն: Այս վերջինները մէկ ժամ տևող և Holy Hour կոչուած արարողութիւն մը կ'ունենան Գեթսեմանիի պապիլիֆայի մէջ, հոն՝ ուր մեր Տէրը ազօթեց և ապա Յուդայի ցուցմունքով ձերբակալուեցաւ խորհրդաւոր այդ գրչերին:

Ակաջ Ուրբաթ. — Գրիստոնէին համար ասուածն էր յաւտը օրը: Լատիններ ծովապահութիւն կը հրահանգեն: Եւրոպացիք Good Friday քիչ մը տարօրինակ անունը կու տան անոր, մինչ տեղացիք Վիլյու Ուրբաթը կը կոչեն զայն: Բոլոր կրօնական հաստատութեանց վրայ գրօշները կրթաձող կը ծածանին այդ օրը և զանգերու ընդհատ զօղանջը բռնի կ'ըլլայ սակայն: Ս. Յարութեան դուռը բանալու իրտուսըքն Յունաց է այդ օր, զոր կը կատարեն — և թէ Զատիկը միասին ըլլայ անշուշտ — Լատինաց Գողգոթայի վրայ կատարած երկօրեակ հանդիսութեան (օրուն ընթացքին Ս. Սկիւր կը վերցնեն Ս. Գերեզմանին վրայէն ու զարդարանքները կր քանդեն) ավարտին, ինչպէս Հասոց է իրասուսըքն դուռը բանալու յաջորդ ատուտու: Այդ օրէն Եսայի խնդրած չի տեսներ ճեպարժանը, ուր նախ Յոյնքը և ապա, կէտօրուան ժամերուն, զանազան (տեղուկան և ախտաւոր) խումբերով և տուտիչ հանդիսաւարութեամբ, Լատինք կ'այցելեն կայաններէն իւրաքանչիւրը, երգախառն թափօրով վերադառնալով Ս. Յարութեան Տաճար, այցելուելու համար անկէ ներս գտնուող 5 կայանները և այ թ Գողգոթա և Ս. Գերեզման:

Մինք չունինք նման սովորութիւն, այլ կէսօրը քիչ անց Ս. Յարութեան մեր վերնատան մէջ կը կատարենք ճեպարժանութեան կարգը, զոր նախապէս կը կատարուէր ի Ս. Յակոբ, կէսօրէ առաջ: Իսկ Ղպտոց մօտ նայն արարողութիւնը նայն Տաճարէն ներս կը տեւէ մօտ հինգ ժամ:

Մեր արարողութիւնը ուսարեւուն, Տաճար կ'իջնեն Յունաց Գարբարքն ու Միաբանութիւնը, իրենց բաժնին մէջ կատարելու Յիսուսի ճոգիի անաղձման կարգը, որուն ավարտին ընթացք կ'առնեն Թաղման թափօրները: Տարօրինակ է որ հինգ համայնքներէն մերը միակն է որ այդ մեծ եղելութեան յիշատակը չի հանդիսաւորեր իր պատմական տեղւոյն վրայ, այլ ի Ս. Յակոբ, ուր դասին մէջ խորհրդանշական ճերիստոսի դադարը մը յարդարուած կ'ըլլայ, եկեղեցական սպասներով և ծաղիկներով զարդարուած քառակուսի սարուածք մը, որուն դիմաց Միաբանութիւնը, ծնրադիր և զլխարաց, ՎՍԱԿԻ Աստուածը կ'երգէ: Էջմիածնի Օրացոյցին մէջ կայ շեք եղանակն այսու մեծի կ'զրափօքն ի դուրս կատարյալ բացատրութիւնը, որմէ կը հետեւի թէ Թաղման թափօր դառնալու սովորութիւնը խորթ չէ մեր եկեղեցիին համար — Ս. Յարութեան Տաճարէն ներս առաջին թափօր դարձողները կ'ըլլան Ասորիները, որոնց կը հետեւին Ղպտիները: Ասիկա կ'ըլլայ իրենց տարեկան միակ թափօրը՝ ամբողջ Տաճարը (բացի Խաչդիւտի այրէն) ընդգրկող: Մութին՝ կու գան ձորանչ իսկեանք, զլխաւորութեամբ կ'իւսթափեն, որոնք Գրիստոսի կաւէ արձանիկ մը խաչի վրայ բեւեռած կը շրջին, Գողգոթայի վրայ իջեցնելով զայն խաչէն և Գատնասեղիի քարին վրայ օծելէ ետք՝ դատարարի մը մէջ դրած՝ փոխադրելով Ս. Գերեզման: Զանազան լեզուներով Աւետարան աւ կը կարդան: Տեղացի Յոյներ այդ միջոցին թափօր կը դառնան Տաճարի բակը: Յունաց Միաբանութիւնը Եսայի ու չ կ'իջնէ Տաճար, և ժամ մը տեղ ժամերգութեան կողք կ'անցնի թափօրի: Զորեւպիսկոպոսներ, բանած ծաղիկներով լեցուն օթոցի մը չորս ծայրերէն, կը հետեւին թափօրին, որ կրիցա կը դառնայ Ս. Գերեզմանին շուրջ և կ'ուարտի, ածնը միասին եղած տանն, կէս գրչերէն ժամուկէս անց: Բարեպաշտ ուխտաւորներէն սմանք գրչերը կը լուսցնեն Տաճարէն ներս, շեք բանալու համար ՎՍԱԿԻԱՍԵՐԵԱՅԻ հանգէտին:

(Շար. 5) Գ. Ճ.